



40 ՓԲ.

## ՇԱԲԱՐԱՐԵՐ

40 ՓԲ.

ԱԶԳԱՅԻՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԲԱՆԱՄԻՐԱԿԱՆ ԵՒ ԵՐԿԻՇԱԲԱՆԱԿԱՆ

ՏՆՈՐԵՆ ՄԱՐՏԻՐՈՍ ՏԵօԽԵՑԵԱՆ

Հասցէ, Դալաթիա Նորատունկեան խան

ԺԳ. Տարի Թիւ 6

ՇԱԲԱՐ

14 Օգոստոս, 1899

## Բ Ա Վ Ա Ն Դ Ա Կ Ո Ւ Թ Ի Ի Ն

ԱՆԴՐՈՒԵՎԱՐ.—Թափթփուք նօթեր։  
 ԴԻԱՐԻ.—Շաբաթական քրոնիկ։  
 ՀԱԶԱՐ.—Երթ յետս իմ Տիշէկեան։  
 ՀԱԶԱՐ.—Բւղերձ առ գերահանճարն Տիշէկեան։  
 ԼԵՒՈՒ. ՇԱԹՐՅԵԱՆ.—Ծնողքին սիբուն։  
 ՊԵՏԻ.՝ Սեպուհ աղային բարկութիւնը։  
 ՄԱՐԻՆՈԶ ՀՈՒՅՈՒ.՝ Մարինօզ տուտույին պտոյտը։  
 Վ. Փ.՝ Ասրէն ծորէն։  
 Վ. Ա. Փ.՝ Մի զարմանաք երբ ըստմ։  
 ԵՍ ՏԱ.Ս.Ը.՝ «Ճաղիկ»ի գողիներուն։  
 Յ. Մ. ՀԱՃԵԱ.՝ Նկակներ։  
 Նկարներ Պրուսայէն։  
 Շաղիկի հեռագիրները։  
 Ազգային լուրեր։

## ԸՆԿՐԵՖ ԱՆ Խ Տ Ո Յ Ե Ր

Ի՞նչ է մեր բուն անունը. — Այս նիւթին վրայ խօսիլ աւելորդ պիտի ըլլար, եթէ չտեսնեինք վերջին ժամանակներս նոյն իսկ հայ թերթերու մէջ տարօրինակ անունի մը գործածումը Հայ. Եկեղեցին և անոր զտւակները որակելու համար։ Մինչեւ որ Բոզոքականութիւնը արեւմուտքէն դալով ծաւալեցու նաև մերայնոց մէջ, Հայ. Եկեղեցին և Հայ մակդիրներն էին ընդհանրական մակդիրները որոնք անխստիր կը գործածուէին մասնաւոր աղն մը նշանակելու համար։ Եկա՛ւ բողոքականութիւնը, և ահա լուսաւորչական Հայ, Լուսաւորչական եկեղեցին մըն է մէջտեղ ինկաւ Առաջին օրէն վոլսանակ այդպիսի յարանուանութիւն մը վտարելու բացարձակապէս, մերայինք թուցած և անխորհուրդ կացութեան մը մէջ կարծես սիրայօժար ընդունեցին նոյն տիտղոսը, Ա. Գրիգոր Լուսաւորչին սիրոյն համար։ Ո՞վ կ'ըսէ թէ

նոյն երանելի անձը մերը չէ. ոտքէն մինչեւ գըրւուը մերն է ապահովաբար, բայց իբրեւ յատուկ ազն մենք կը կոչուինք և պէտք է կոչուինք զուտ Հայ, և իբրեւ առաքելահիմն և ինքնուրոյն եկեղեցին նոյն աղին՝ մեր Եկեղեցին ալ պիտի կոչուի Հայ. Եկեղեցի Գրիգոր Լուսաւորչին զատ ուրիշ աննման Սուրբեր ալ ունինք, բայց բնականաբար մեք մեզի պիտի չներենք որ այս կամ այն նոր Սուրբի մը անունով կոչուինք մեք իբրև ազն, և կոչուի մեր Եկեղեցին, սա՛ հիման վրայ թէ հետեւող է այն Սուրբին առաքելական վարդապետութեանց և աւանդութեանց։ Պիտի ընդունինք սա՛ նոր մակդիրները, զոր օրինակ, Ծնորհալեան, Օձնեցեան, Մովսիսեան յանուանէ Ներսէս Ծնորհալի, Յովհաննէս Օձնեցի և Մովսէս Խորենացի առաքելական հայրերուն։ Պիտի չընդունինք բնականաբար այդպիսի յարանուանութիւն մը։ Յարանուանութիւնը կը պատշաճի բողոքականութեան և անոր բազմադիմի հերձուածներուն։ Բայց անոնք իսկ սկսած են Առաքելական, Աւետարանական և յն անուններով ճանչցուիլ։ Հին ատենները Լութերական կ'ըսէնք մեք անոնց, և նոյն իսկ իբրենք իրենց, այսօր Աւետարանական Եղբարք տիտղոսը իւրացուցած են, և Լութերի յարանուանութիւննեն ընդունիր զրէթէ։ Իրա՛ւ, կը յարդեն, կը դաւանին զլութեր և անոր վարդապետութիւնները, բայց «այդ Առաքելական Հայրը, կ'ըսեն, նորոգեց Աւետարանական հին Եկեղեցին, մաքրեց, զտեց, մաղեց, քրիստոնէութեան բնիկ սկզբունքները եւրեան բերաւ ի գործադրութիւն», և այսպէս վերստին հիմնուեցաւ—կ'ըսեն միշտ անոնք—Աւետարանական Եկեղեցին։

Երբ Բողոքականք սկսան Լուսաւորչական աը-

գեղ և անձկամիտ մակդիրը տեղաւորել մեր տոհմային անուան և հարազատ եկեղեցին վրայ, սըխալ հասկցուած նախանձայուղութեամբ մը ո՛չ միայն ընդդրկեցինք զայն սիրով, այլ սկսանք, ժամանակ անցնելէ վերջ, դործածել նոյնը մենք մեզի համար, Եւ այսպէս “Դուք ի՞նչ էք”, հարցման մը կը պատասխանենք—Լուսաւորչական եմ: Օտարներուն համար ալ ո՛րքան դիւրացաւ այս կերպով մեր մասին տկար գաղափար մը կազմելը, ենթադրելով զմեզ իրեւ յոյժ փոքրամասն հատուած մը, հետեւող այս անուն մարդու մը, որ իրը թէ սուրբ եղեր է: Եւ այսօր ամենքս ալ գիտենք թէ օտարները մկրտած են զմեզ և մեր եկեղեցին Գրիգորեան մականուով: Անշահ բացարութիւն մը, որ ընդհանրացած է սակայն մեր ժուկամորժութեան և ապիկար ներողամտութեան հետեւանք:

Թուրքիոյ բողոքականութեան օրկանն եղող Աւետարեր փուլթկոտ սիրայօժարութեամբ տարածեց, ծաւալեց այդ մակդիրը. Լուս. եկեղեցի, Լուսաւորչականի, Լուսաւորչական եղբայր մը, են. են., որպէս թէ բաւական չէր մեզի համար եշմիածնական այլանդակութիւնը, զոր մեր շալակն հանել կը նկրտէր և կը նկրտեն մեր մեծ մարմինէն անջատուող, փրթող ուրիշ հատուած մը:

Գաւառներէ եկած թղթակցութեան մէջ սոսկում կ'ազդէ ինձ կարդալը թէ մերազնեայ միամիտներ ու է վիճակադրութիւն կամ բաղդատութիւն ըշրած ատեն, կ'ըսեն բողոքական, այդ անուամբ ծանօթները սրակելու համար. կ'ըսեն Լուսաւորչական՝ Հայն ու Հայ. եկեղեցին որակելու համար. ախուր պարագայ մըն է այս, զոր կը յանձնեմողամիտներուն ուշադրութեան, յանձնարարել համարձակելով նաև բոլոր մերայնոց, մանաւանդ միամիտներուն որ այդ տիտղոսը մէկ կողմնետեն, և մեր բուն անունով որակեն զմեզ իրեւ ցեղ և իրեւ եկեղեցի: Ուրիշ առջիւ ևս այս մասին:

ԱՆԴՐՈՒԵԼՈՐ

### ՆՈՐ ՔԵՐԱԿԱՆ ՖՐԱՆՇԵՐԷՆ

Ի պէս հայ ուսանողաց

Գ.Ի.Ն. 60 ՓԱ.ՐԱ.Յ

Պ. Պալէնց, Դրավաճառ-Հրատարակիչ

### ՇԱԲԱԹԱԿԱՆ ՔՐՈՆԻԿ

Օրինուած խաղող.—Մեր մեռեխերուն համար.—Զքունու չենք գիտեր.—Կիրակի օրերը սրբարաններու մէջ.—Թղթախաղի սեղանին շուրջը:

—Հայրիկ, խաղող բերի՞ :

—Հա, տղաս, բայց այսօր պէտք չէ ուսես, վաղ օրինուի եւ ետքը պիտի ուսենք :

—Բայց ի՞նչ կ'ըլլայ, այսչոփ որ է համբերեցի, կարելի չէ՞ որ այսօր ուսեմ փափանակ վաղութեաման:

—Զէ, տղաս, ճիշդ ատոր համար վաղը պիտի ուսես սովորէ համբերութիւն ունենալիքան մը որ ամէնչն աւելի քու կերածիդ. վրայ պիտի կրնաս փորձել :

Ու վաղը խաղողը կ'օրհնուի, եւ բարեկամաբար տակաւին մեր մէջ կան առնենք, ուժի խաղողը գուռնէն ներա մտած չէ, ընդհանրապէս ժողովուրդի էնամֆեւ աղքատ դասակարգերն են որ կը պահն ու կը պահապահնեն աւանդութիւնները:

Աստուածածնոյ տօնը իր պահքն ալունի. գիտէ՞ք, թերեւս այս, բայց չեմ կարծեր որ բռնեցիք, եւ մեր մէջ շատերը Աստուածածնոյ պահքն ալ բռնեցին ու խաղողն ալ վաղը կ'ուսեն առաջին անգամ ըլլալով:

Թէ կ'արժէ՞ պահպանել այս աւանդութիւնը, որ մեր երանելի Հայրապետներէն մեզի կտակուած է:

—Այս կ'արժէ երկու տեսակէտներով:

Սոյն օրէնքը դրուած է պարզապէս՝ աս համազումով թէ հայաբնակ գաւառներուն մէջ խաղողը կը հառնի ճիշդ Աստուածածնոյ օրը, ու երկրորդ սովորեցնելու համար համբերութիւն, վասն զի երբ մարդ մը իր ուստելիքի մասին կրնայ ինքվնքը զրկիլ, վատահ եղիք որ այն մարդը կրնայ իր կամքին ալ տիրել:

Ուստի պահպանենք մեր աւանդութիւնները, սիրենք մեր խաչն ու Աւետարանը:

Նոյնպէս Աստուածածնոյ Բ. օրը, զիանանք սիրել մեր մեռեները, օրհնենք անոնց յիշատակը, մեր պարզուկ հոգւոցը կարդանք անոնց վրայ, անոնց, որմնք մեր ծնողքը ու քոյրերը եւ եղբայրները եղան, ազքատին արցունքներ սրբենք, անօթիին մեր սեղանին կառ մը հաց ու խաղող տանք, որպէս զի մենք ալ երբ օր մը մեռնինք, մեզի ալ յիշեն, ու մեզի ալ ընեն այն բաները որ մենք մեր մեռելներուն կ'ընենք որովհետեւ մարդու մը երջանկութիւնը—իր մեռնելին եռքը—, աս երկու բառին մէջ կը կայանայ:

—Աստուած ողորմի հոգիին,

Բայց ես ի՞նչ կը գրեմ, դուք ի՞նչ կը խորհիք. ձեր մէջին անոնք որմնց զրապանը լեցունի, կ է, կը խորհիք օր Աստուածածնոյ երկու օրերը Պէջիւքտէրէ կամ Կղզի երթայ ու հոն աղուոր կետնք մը վարէ, իսկ համեմատարար նիհար գրագան ունեցողն ալ իր թաղին սրճարանը ու գինետունը աչքը առած է, ու այս առժիւ յուսի ու-

Նակութիւն մի կը դիտենք, որ մեր մէջ ճարակուած է  
եւ որու մասին կ'արժէ գրել:

Դժբաղդաբար մեր ընտանեկան կեանքի անուշութիւնները տակածին չենք զգացած, ամէն կիրակի փոխանակ և կեղեցի երթալու ու ետքը մեր տունիկը, մեր բունիկը գտնով ժողվելու մեր ծնողքը եւ զաւակները, նստելու եւ աղուոր օր մը անցունելու, կ'երթանք սըճարանները, թափուն կամ խաղի ժուղթը կը դնենք, կը խաղանք, ինչի՞ . . .

—Պիր շիշէ տիւղինէւ

Ու ժամերով սիրո փոր կը հատցնենք, կը յոգնինք,  
կը հայոցինք, յետոյ կ'երթանք բագսիմ, կը գինովանք,  
ժամ 7ին առն կրոգանք, ուրտեղ խեղճ ընտանիքնիս  
անօթի մեզի կ'սպասէ, ախորժակնիս ալ կրտուած է,  
կը ճաշենք հապճեապով եւ որպէս զի օղիին մեր վրայ  
ունեցած ազգեցութիւնը կոտրի, ապուշի պէս կը պառ-  
կինք կը քնանանք, որպէս զի օղին թուլի երթալէն վերջ  
նորէն զինսեառներ երթանք եւ նորէն գինովանք:

Հիմայ ես կը յիշեմ տարիներ առաջ, ընտանիքի հայրեր, աղնիւ երիտասարդներ, որոնք իրենց զաւակները առջեւնին ճգլով եկեղեցի կ'երթային, ծերուկ մեծ մայրեր, պարզ հագուած աղջիկներ, ամէնն ալ եկեղեցին էին ու ցերեկը, եկեղեցին աւարտումէն ետքը, ամէնն այ տուն կը դառնային իրարու ըսելով:

—Ազգային Աստուածական

— Ողորմի հոգւոյդ ծնողաց :

Եւ ահա տան մէջ ուրախութիւն մը կայ, պճիկ տրդաքները կը ճռուղեն թռչուններու պէս, մեծ մայրիկը եւ նորազատիկներն ալ երջանիկ են, որովհետեւ պակաս անդամ չի կայ՝ բնտանիքին մէջ, ու ամէնն ալ ժողովուած են. Հիմայ ով մարդ, օվին կրնաս խմել քու ընտանիքիդ աեզանին վրայ, այդ օվին շատ ու շատ թեթեւ է, որմէ երբեք չսփառի միասուխ, քանի որ քու պզտիկ զաւակի պիտի գայ ու քեզի ըսէ:

—Հայրիկ անօթի եմ ու

Ու գուն հապատօքին սեղանին գլուխը կը նստիս,  
քու շուրջգ մազված, բոլոր սիրելիներդ:

— Սրբարանին կամ գիտետունին մէջ, կեանքի այդ  
անուշութիւնը պիտի գտնէլի՞:

Ու անսնք որ կիրակի օրերը պիղծ կիրառվ կ'անցընեն, անոնք կինան փորձել, վաղը ըսածիս պէս թողընեն, ժողվնի, իրենց զաւակները, իրենց հոգեհատորը ընտանիքը ու բացօթեայ վայրեր երթան, թող ծծեն ըընտւթեան անուշութիւնը, ուրկէ յանհունս դոհ մնալով պիտի ուղեն ամէն կիրակի էրենց ընդանիչին հետ ապրիլ, որտիհետեւ ան է անուշը, սիրունը եւ պաշտելի կեանքը

Թողէք սրճարանները և դիմետունները, հեռացէք  
թղթախաղի սեղանէն, ու մօտեցէք ձեր տուններուն, և թէ  
կարողութիւն չունիք տեղ մը երթալու, կարգացէք, եր-  
գեցէք ու ձեր զաւակներուն հետ խօսեցէք ու խնդա-  
ցէք. բայց վստահ եղիք որ սրճարանին ու գինետունին  
մէջ ծախսած դրամովսիդ պիտի կրնաք ձեր ընտանիքին  
հետ պատոիլ ու գեղեցիկ ժամանցներ ունենալ:

ԴԻՏՈՂ

## ԵՐՊ ՅԵՏԾՈ ԻՄ ՏԻՇԼԻԿՆԵԱՆ

Առաջարկանութիւն ունենալ հարկ չէ  
համեստ ու համար այն արգահատելի վիճակը յորում ա-  
պա հոգաբար կը գտնուէր Տիշէկեան վերջին պատաս-  
խանը գրած ատեն. գրութեանը զլղիկ ոճէն մարդ կըր-  
նայ երեւակայել թէ բերանը փրփուրով լեցուն, աչքերը  
շմորած եւ թուալիթի սենեկի ասլակի աէս փայլուն,  
ձեռքերը բարկութենէն գողդողալով քանի մը տասնեակ  
գրչածայր կոտրած է գրելու համար այն սէօզիւմ եւա-  
պանա պատասխան՝ որմէ եթէ վերցնենք անհարկի  
«Տիկնայք իմ եւ Տեսրք»ները եւ կտղելցական պժգալի-  
բառոերը, անդին կը մնայ միայն հիւսիւսային ցուրտ հոյու-  
մը՝ որմէ սարկեցտութեան, ազնուութեան թիկնոցով  
պատսպարուիլ պէտք է չվնասուելու համար մտքի, սրտի  
եւ ճաշակի երրեակ տեսակէտներով ալ, Տեսանք թէ  
ընտրանօք գործածած է բառերուն ամէնէն պայշտները,  
ոճերուն ամէնէն ստորինը, կարծելով խեղճը թէ՝ ես  
եւ ընթերցողները ատանի բանը ըստըներու բապուճ ձը-  
գողներէն ենք. Ամենե՛ւին, Տիշէկեան, քու թուք ու-  
մուրդ ինձ համնելու համար քանի մը հարիւր մղոն ա-  
ւելի մօտ գտնուելու ես՝ ասլո թէ ոչ, հիմակուան պէտ-  
ծիծաղելի կ'ըլլաս վիժած քննադատութեամբդ ալ եւ  
յարակից կատաղութեամբդ ալ. Հապա ի՞նչ կարծեցիր  
ո՞վ Յօլցալից գանե՛ գիւրի՞ն բան է եղեր նայէ խելքը  
չհասած բաներուն մէջ քիթ խօթելլ. ահա ասանկ խօ-  
թած քիթդ չես կրնար գուրս հանել եւ կ'սկսիս ճշել, մը-  
ունչել, բառաշել եւ ոտիցս տակ գալարուիլ փախուստի-  
համբայ մը գտնելու համար.

Բայց ոչ, քանի որ զրականութեան խարազանը, մտրակը ձեռքս է՝ դիւրութեամբ չպիտի կրնաս ազատի ձեռքէս եւ հանդարտութեամբ պիտի դիտեմ եւ ընթերցողաց ալ դիտել պիտի տամ կատաղի տապլտկումներդ մինչեւ այն աստեն՝ ուր վերջապէս մինչեւ ծուծդ ծազրու ծանակի մէջ թաթախուած հեռանաս հրապարակէ քըքիներու երկար շղթայ մալ ետեւէդ քառերով:

Տարեցներ եւ կաշեգործութեան մասնագէտներ կը բնան յիշել ատեն մուր, քէօսէլէները յանկարծ աժանցած է. այս աժանութիւնը շատեր արհեստին յառաջդիմութեան կամ ու եւ իցէ գիւտի մը կը վերագրեն, ինչ որ բացարձակապէս սխալ է. ժամանակագրութիւնը որոշ կերպով Տիշէկեսնի ծննդեան թուականը կը ցուցնէ եւ կարծեմ պատճառ մը չունիք ուրիշ աղբիւր մը փնտռելու քանի որ Տիշէկեսն, մանաւանդ բանաստեղծութիւնս քննադատելու առթիւ, լանգերեսութեան եւ կաշի տուրաթութեան արհեստին մեծ յառաջդիմութիւնը անհերքելի կերպիւ երեւան հանեց եւ ահա թէ ինչպէս

Կ'երեւի թէ այս մարդուկը օրերով գիշեր ցերեկ կը  
մտածէ եւ վերջապէս կ'ընտրէ իր գրութեան համար  
անանկ խօսքեր՝ որք բացարձակապէս իր դատապար-  
տութիւնն են. ըսել է թէ բուն նաղատակն է իր խե

ձեռքովլ խայտառակուիլ ատովվ զիւրացնելով նաեւ պաշտօնս կարդացիք անշուշտ վերջին գրածը ուր տեղ մը կ'ըսէ «Հայհոյանք ըստած բանէն ոչ կ'ախորժիմ եւ ոչ ալ ձեռքէս կուգայ. թող մէկը ելլայ ըսէ որ որ մը օրանց Տիշլէկեանին բերնէն քիւֆիւր ըստած բանը լսած ըլլայ» . . . հիմայ կը խնդրեմ սիրելի ընթերցողներէն որ բարեհաճին Տիշլէկեանի գրութենէն տող մը գտնել որ հայհոյութիւն չպարունակէ եւ աւելի յառաջ երթալով կը խոստանամ եւ տասը հատ ալ պատուաւոր վաճառականներէ երաշխաւոր կուտամ, որ նախատինք չպարուղող ամէն մէկ տողին համար մէյմէկ ունի պատրաստ ևմ վճարել. միայն կ'առաջարկեմ ազնիւ ընթերցողներուս որ Տիշլէկեանի ամէն մէկ հայհոյութեան եւ նախատանաց համար մէյմէկ շիւրիւկ տուժաթէս կամ սատկած մուկ կամ վիսկած սեխ ժողվելով, Տիշլէկեանի գլխուն տեղացնեն գործնականապէս խմացնելու համար համրանքը այն հայհոյանաց՝ զորս աներեսութեամբ կ'ընէ եւ պնդերեսութեամբ կ'ուրանայ:

\* \*

Մէյ մալ ելլէ ի՞նչ գրէ կը հաւնիք, իրր թէ զՀԱ-ԶԱՐ խաղք ու խայտառակ ընելու. համար փաստերուն ամէնէն զօրաւորը, ամէնէն ջախջախիչը, ամէնէն անառիկը, ամէնէն անժխտելին ունի եղեր ձեռացը եւ գլխուն մէջ. շիտակը ըսելով մինչեւ հիմայ գրածները նոյն խսկ դիսպինեան լաստերով նայելով, նոյն խսկ տարրալուծելով գտանք, ո՛չ թէ փաստ՝ այլ տօնքիշօթային սաստ միոյն եւ մանաւանդ մտածեցէք թէ փաստ ըստած բանը կրնայ՝ արտադրել այն հաստ գլուխը՝ որ գաստ շմելու խսկ անյարմար է:

Եւ քանի մը ոռոշչնա «Տիշլէկայք իմ եւ Տեարք» ըսելէն յետոյ (սանքի ճառ կը խօսի կոր) իրր թէ փոխանակ օրինաւոր փաստերու եւ համոդիշ լուսաբանութեանց կը դիմեմ եղեր նախատական զէնքերու եւ ասիկայ ապացոյց է եղեր որ պաշտպանութեանս վերջին միջոցն ալ սպառած է եւ կը դիմեմ եղեր այս յուսահաստական միջոցին, կը պատրաստուիմ եղեր ճարահատեալ անձնատուր րլլալ. . . ։ Տիտակը ինտո՞ր ալ կը վայլէ կոր սա խօսերը Տիշլէկեանի բերնին ինչ որ հարկ է ամենայն իրաւամբ ըսել իրեն՝ նոյնը կ'ընէ ինք, ատով հասկնելով թէ մորթի տոկոնութեան հետ իր միւզէվիրութիւնն ալ առաջին մրցանակի արժանի է: Բայց ո՞վ Տիշլէկափացած եղիր որ, օլոռուխու բաղամէն աւելի վարպետութեամբ ուղեւորութիւններ ըըած եմ եւ չեմ ներեր որ նոյն խսկ հրեշտակ տեսած ըլլալուդ համար երեսիս պոռաս կանչես եւ յամառիս տեղէդ խսկ շարժիլ, կարծելով թէ ականչի ծաւալը ըմբռնողութեան սատիճանին հետ համեմատելի է . . . :

\* \*

Մեր խելացի Դաւիթը, Տիշլէկեան, ճարպիկութիւն կ'ունենայ բանաստեղծութեանս մեկնութիւնը պահանձել, կարծելով որ այս պահանջման թաքուն նպաստակը չհասկնալով ամենայն պարզամտութեամբ (որ թարգմանի սէրսէմութիւն) խորիմաստ բանաստեղծութեանս իմաստը

պիտի բացատրեմ եւ ինք տարբեր անունով մը աղայի պէս պիտի գայ պահանջել ինձմէ տարուան. մը Մաղմէ զոր խոստացած էի հրապարակաւ: Այ օղուլ քու զլուխդ հաստ է ես ի՞նչ ընեմ. միայն կը յանձնարարեմ որ աւտուները մէյմէկ քիչ խարտոցիս կամ բոլորի քը բրելով քիչ մը ջրես, բայց չափէն աւելի պիտի մեծնայ եղեր. ան ալ քու բաղդիկ:

Տիշլէկեան, քու այս զլսու ցաւդ չպիտի քաշի, այս լաքափիներդ չպիտի կարդայի, այս հայհոյութիւններդ չպիտի լսէի, եթէ համեստափայլ Տիշլէկ մայրդ մի քիչ զգուշութեամբ վարուէր իր յլութեան ատեն. վաւերական աղրիւէրէ իմացայ թէ նոյն իննամսեայ խորհրդաւոր ժամանակամիջոցին շատ կը պատահ եղեր բանջարեղինաց պարտէզի մը մէջ, յուր կը բուսնին սեխու դգում եւ շուտ ատեն կ'երթայ եղեր Հիւնքեար Սուցի հեծներով այն արարածներուն վրայ՝ որք կը պարծենան յիւնց նախահայրերէն միայն հրեշտակ տեսած ըլլալուն համար: Ահա ըստ բնախօսներու ահեղ եւ անյեղի վըճռույն, այս անզգուցութիւնները իրենց չար աղեցութեամբ գրայ. այս պարծենան ամէն խելացի դաստիարակութեան վրայ՝ որք կը պարծենան յիւնց ու ուղարկութիւններդ զորս մտիի ընելով ընթերցողներուն ականջները վասառեցան եւ այն ամէն նախատանաց զորս ամենայն լիուտածութեամբ ու սկրդածութեամբ չքաշուեցար ընելէ այն բանաստեղծին որ պարծանքն է գարավերջիւտ:

Ուստի կը խնդրեմ չնորհ եւ իմաստութիւն եւ դպաստութիւն քեզ համար Երկնաւորէն՝ որուն վայելէ փառք յաւիտեանս ամէն:

## ՀԱԶԱՐ

Ջ Վ Շ Ջ Շ Ջ Շ

Վ Փ

ԳԵՐԱՀԱՆՁԱՐԻ ՏԻՇԼԷԿԵԱՆ,

Ի լոյս տուած ենրողական գրուածէս Կատաղելով ենրուած մալ դուն գրած ես Զոր կարղարով անհուն յուզմամբ, ցաւելով Խորհեցայ ենց դուրս վանտել աւելու:

Եթէ խենդ ես «խենդ եմ», ըսէ համարձակ Ռոպէս զի ու ուսանաւոր կամ արձակ Գրածներդ անոր կէօրէ մենք կարղանք Ներողելով, գովելով ու Տիշլէկան գանձիւ:

Քեզմէ առաս խելի ունեցող այս մարդիկ Փողոցները այս կան, վկայ Տէր Մարտիկ խսկ նիշը ենց պէս բանաստեղծներ սօրոլոց Փեկիչին մէջ միւս կը կեն հող մոլոք:

Ո՞յս... ինչ ըսմ խենդեր զապող ան մարդուն  
Ու տա անոք մարդիկ կապած, մինչդեռ դուն  
Ազատութիւն կը պարտիս կը գրեհս  
Եւ ներողի անուն, ափսո՞ս, կը կըրես:

Հոգիդ սիրես ըսէ, խնդրես, ի՞նչ էր ան  
Ու խենդ ու մենց, ինչ ու եկեր ու բերան  
Թափեր էիր բուդի վեայ անպատկառ  
Զգիցա՞ր քէ մեր մէջ սպանդ խիս տա կար:

Մէյ մալ գրոյդ իմաստն ելեր պահանջես  
Բայց չէ զարման, Տիւէկ ըստած խախան չե՞ս  
Ու լուրջ գործի կ'ելլայ ժիբը կը խօրէ  
Չզգալով քէ իմաստակել ամօր է:

Ի՞նչ պատախան կրնայ տրուի աս զիրիդ  
Առանց տալու վնաս մը իսկ “Քիալիր” իդ  
Վասրն զի դու զրովաւորեան նետ ասա՞ղ  
Հպարտ ալ ես, նաեւ մեծ սիրտ ու սավախ:  
Հայտէ փորձեմ իմաստ հանել ուու զիրէդ  
Տեսնեմ քէ ի՞նչ դեր կատարէ ան “Քիրէ” դ  
Կամ սզրուիր զու նկատես լու մէզէ:  
Եւ նողը չէ երէ զուր է կամ մէզ է:

Շռայլօրէն կը գործածես ա՞ս, բի՛ ֆ, օ՛՛  
Կ'երեի քէ զանկը լեցուն է “Քիւժ” ով  
Աս պատճառաւ զերդ կարկաչող մի վտակ  
Պոչես, նչես, հեծիլը լանեմու կը լուսաւ՝ լ:

Այսակէն նաեւ երբ գոչեցիր օ՛ֆ ամա՞ն  
Կարծեցինք քէ հասցնելու է սամսն,  
Ու երարով յարդավանառ Մարգարին  
Գնեցինք յարդ չմոռնալով եւ զարին:

Առու վեայ չի լուեցիր դու նորէն  
Երբ ներող վախուկ, անմիտ, անօրէն  
Դարձեալ անվեց կաղաղակես “եղո՞ւկ, ո՞վ”  
Չիտեմ, բուժի՞ս օղի ըստած նեղուկով  
Գրուրեանք վերջարանին է “ո՞վ երեր,”  
Կը խրատես, յընես ոչ սէր ոչ քէտէր  
Եւ զարմանեսով երբ հարցեսու “ի՞նչ կ'ըսէ,”  
Պատախանս է “մի ժի նակտիդ սառ քըսէ.”

ՀԱՅԱՐ

Հրատարակութեցաւ ՏՕԲԹ. Ն ՏԱՂԱՒՄՐԵԱՆԻ  
ԾՆՆԴԱԿԱՆ ԴՐԱՄԱՐԱՆԱՑ ԱՌՈԴՉԱՊԱՀՈՒԹԻՒՆ

Պատկերազարդ գործը  
Դիւ 6 դր.

## ԾՆՆԴՐԵԽՍ ՍԵՐՈՒՆ

Ա.

Բարեկեցիկ ընտանեաց մէկ հատիկն էր Արշալոյս, գպրոցական շրջանը աւարտած՝ հեռի ամէն ընկերական յարաբերութիւններէ, խստապահանջ ծնողաց աշալուրջ հսկողութեան տակ իր ժամերը կ'անցնէր, մըտածելով դպրոցական այն զուարթ օրերու վրայ՝ ուր ազատ եւ ուրախ՝ երիտասարդական աւիւնովը առլի՛ կ'ապրէր իր հասակին պահանջման համեմատ: Աակայն հիման երբ յանկարծ այդ կեանքէն փոխադրուած էր ուրիշ միջավայրի մը մէջ, բոլորովին ներհակը առջնին՝ միշտ հօրմը քամուհամ հրամաններովը կաշկանդուած, մեծ տիրութիւն մը պատած էր իր սիրան ու հոգին ու մեքենարար կը քաշքչէր իր կեանքը ճոխ տան մը չորս պատերուն մէջ, Բայց որչափ ալ փակուած ըլլար, չպիտի կը նարնար դաղրիկ մտածելէ անոր վրայ, որ առաջին անդամ դպրոցին գրասեղաններուն վրայէն իսկ, իր հարուստ կուրծքին տակ գտնուող այնքան առատ խանդ ու եռանդ պարունակող սիրտը զարնել տուած էր: Դպրացականի վախկոտ ու ամօթիսած սէրենին խոստովանած էին իրարու կարմրելով եւ պաշտած ու պաշտուած իրարմէ փոխադարձ: Բայց հիմա որ իրեն թող չէին տար առանց մօրը ընկերակցութեան երկու քայլ իսկ առներ փողոցին մէջ, կորսնցուցած էր վահէն՝ այդ աղքատ ու համեստունակ, այլ խելացի տղան:

Բ.

Օրերը կ'անցնէին սակայն եւ Արշալոյսի ծնողք, ամուսնութիւնը իրը սիրզ տուրեւառ մը նկատած՝ սկսած էին Եայըւըւ Եւո՞նէն մը վնասուել իրենց աղջկան, ինչպէս կը սիրէին ըսել իրենք: Ալ Մարիամ հանըմ իր օրերուն մեծագոյն մասը կ'անցնէր Եւլուշներու՝ ընտանեկան կեանքի այդ քանդիչներու, այցելութիւնը ընդունելով: Արշալոյս կը տեսնէր ու կը հասկնար ինչ որ իր շուրջ կը դառնար եւ հազար սիրտմաշուքներով կը ջանար, երբեմն ամուսնութեան վրայ մօրը հետ ունեցած մէկ խօսակցութիւնը գոյել ժամ առաջ, իր ձեռքը ուղղողի մը անունը շլսլու համար անոր բերնէն:

Մակայն վերջապէս պէտք էր համակերպիլ իր ծընզագ, անոնց սիրուն խեղդելով իր ներսիդին ունեցած մէկ հատիկ ճշմարիտ սիրոյ մը յիշատակը եւ ատով իր կեանքը իսկ զոհելով անոնց հանդէս տածած իր որդիական պարտականութեան:

\* \*

Եր մը Մարիամ հանըմ աղջկանը ամուսնանալու մասին ունեցած տրամադրութիւնը հասկնալու է եւ հասկընելու համար ալ, որ մէկը կար իր ձեռքը ինդրող, ըստած էր անոր:

— Արշալոյս, ալ տարիքդ լեցաւ, կարգուելու ատենդ հասաւ, հարկաւ մէկը եթէ քեզ ուզէ, սիրով պիտի բնդունիս անի, անանկ չէ եավրում:

— Զպիտի ընդունիմ, մայր, ամուսնանալ չեմ ուզեր

ես, պատսախանած էր աղջիկը անանի կտրուկ լեզուով մը, որ մայրը անօգուտ սեալուծ էր ալ՝ գոնէ այդ օրը իր խօսակցութիւնը առաջ տանիլ եւ յայտնել անոր ունեցած մոտադրութիւնը իրեն համար:

Նոյն գիշերը իսկ Մարիամ հանըմ եղելութիւնը պատմեց ամսւանին՝ Գրիգոր աղա հեղնական ժամփա մը ունեցաւ գէմքին վրայ:

—Ես, ըստու, ուրիշ սէր մը կը տեսնեմ կոր հոս, ո՞վ գիտէ ո՞ր չափաբնը մախսըմը կուլսէ հանեց, տմա տուն հիշ հոդդի, մըներ, գործին յաջաղցնելը ես վրաս կ'առնեմ, մօտ օրէն կը տեսնես:

Եւ իրաւ ալ, այս խօսակցութենէն երեք ամիս ետք՝ եկեղեցին մէջ՝ սպանդանոց գացող ոչխարի մը պէս չուղելով գլուխը ծոած, աչքերը լալէն կարմրած, անքնութեան հետեւանօք ած գոյն ու նիհարցած՝ Արշալոյս՝ այդ աղուորիկ ու գիրուկ երբեմնի զուարիթ աղջիկը, կը սըստակուէր աչքերը արցունքուած 40նոց մարդուկի մը հետ:

Գ.

Շատ կանուխէն հասկցան իր ծնողք որ սխալ քայլ տուած էին, բայց վերջին զզջումը կուտ մը անգամ չէր արժեր. իրենց ծնուքով իսկ ընարած էին զաւակներնուն գահիճը, կոշտ ու կոպիտ, ամուսնութեան հաճոյքը ամուսնական անկողնին մէջ միայն փնտուղ մէկն էր իրենց փեսան եւ երբ զրամօժիտն ալ առած էր իր կոնջ ծնողքէն՝ արձակ համարձակ սկսած էր իր ստրուկ գործածել իր կենակիցը՝ այդ փափուկ աղջիկը որ սիրել ու սիրուիլ կ'ուզէր փոխադարձ:

Ամուսնութեան տուածին տարին իսկ, տխուր զուգազիսութեամբ մը, Յակուր էֆ, իրենց փեսան, գործերու անյաջոզութեան հետեւանօք, կը սնանկանար. աղջիան հայրը նկատելով որ ունեցած տուակը փեսին տալով օգտակար պիտի ըլլար զաւկին, ամբողջ հարստութիւնը կը յանձնէր Յակուր էֆին, այդ արծաթապաշտ մարդուն որ քիչ տաենէն՝ շուտ մը հարստութիւն դիզելու փափաքով ունուշելի խաղին մէջ կը փացնէր իր ամբողջ ունեցածը ու քանի մը օր ետք սրտին ցուէն կը մեռնէր առանց կուտ մը իսկ ունենալու, ետին թողլով զեռատի կին մը աղքատ ու անօդնական:

Դ.

Այն շատ մը աղջկանց ու կիներուն պէս, որոնք սախառած են ճակատանուն քրտինքովը զիրենքը ու իրենց ները ապրեցնելու, Արշալոյս ալ կար կտրող եղած էր ամուսնին մահին ետք, եւ շտրաչոր աշխատութիւններով բաւական բարեկեցիկ վիճակ մը տուահովուցած էր իրեն ու իր ծնողաց:

Այս միջոցին էր որ, հիանալի զուգագիտութեամբ մը, իր բարեկամներէն մէկուն տան մէջ հանդիսած էր վահանին, աշխատհիս վրայ սիրած իր այդ հոգիին հատորին, որ չէր ամուսնացած՝ ունեցած տուածին սէրէն ետք:

Առաջին երջանիկ օրն եղաւ իր կեանքին՝ այն օր իրեն համար, երբ վահէն տեսնելէն ամիս մը ետք, ալ համարձակօրին խոստվանած իր սէրը եւ իր մարտիրոսի

կեանքը ամրողջ իրենց բաժանման օրէն ի վեր, կ'ամուռանանար մօրը ու հօրը ուրախութեան արցունքներուն մէջ տեղ, անոր հետ որ միշտ սիրած ու պաշտած էր իր սըրտին խորէն:

Ե.

Ու անկէ ետք, ձմեռ երկայն գիշերներ՝ երբ վառարանին շուրջ երջանիկ ընտանիքը հաւաքուած խօսակցութիւնը կը գանար անցած օրերու վրայ Արշալոյս սի հայրը Վահէն կ'ըսէր:

—Ես ենի Եեդներուն վրայ հաւատոք չունէի, փորձով տեսայ թէ կարծիքս սխալ է եղեր, հիմա կը հասկնամ որ ամուսնուներու փոխագարձ սէրն է որ կրնայ զանոնք երջանիկ ընել ու ամէն չարչարանքներու զիմագրելու քաջութիւնը տալ անոնց, եւ ոչ թէ իրենց ունեցած հարըստութիւնը կամ շինած մէկ ոնկայուն գիրքը ընկերութեան մէջ, որոնց տապալումը ու ոչնչացումը բազդին քմահաճոյքներուն ենթակայ է միշտ:

ԼԵՒՈՆ ՇԱԹՐԵԱՆ

## ՔԻԶ ՄԸՆ ԱԼ ՏԷՐՊԱՊԱՆԵՐԷՆ

Ամէն մարդ քիչ շատ իր նկատմամեր խօսուելուն կը ցանկայ, զուրցուիլ, յիշուիլ, զբաղացար այս բանին Սակայն զուրցուելու համար, պէտք է բան մը ընել հանրութեան օգտին, բարեգործութիւնն մը, անկարին խնամտանիլ, վերջապէս բարիք ընել եւ տասաքինի վարքով աղջոց օրինակ ըլլալ. ահա մենք այս միջոցներով գիտէնիք փառական գաւուրուելու ու համբաւ վատակելու համար :

Այժմու տէրպապաներէն ոմանք ի սիմեռա աշխարհի զուրցուելու համար աւելի աղջու միջոցներ կը խորհին ու կը գործապրեն զոր մենք չէինք գիտեր :

Վասնայի կրիստոնութիւններ կատարազները, Ռումանիոյ վիլանազուրին՝ քահանայական տարազով սրճարան բանեցնելը մինչդեռ մոռացութեան խոր վիճին տակ զրուած էին, ուրիշ աէրպապոցի մը սիրալի մէկ արտրիքը կուգայ յաջորդել մոռցու ածներուն:

Տամնեւհնդ օր առաջ, կիրակիին, փառաւ որ մօրուօք աէրպապա մը, Մագրիպիւզի ծուխուրէն ընտանիքի մը ջրօրհնէքի կամ այցի կ'երթայ գիշեր մը մնալու Դանէն ներս մտած պահուն, մնեցիք ալ որատրաստուած էին Սագըլ Աղամի երթալ նուագածութիւն մաիկ ընելու:

—Ողջոյն ձեզ . . .

—Լայ, տէր հայր, աս ո՞ր հովը վշեց, հրամմեցէք. Պիտոսս, սա շաբիսա տար տոլապիս աշկը զիր. հրամմեցէք տէր հայր, վերի սուփան բէք սէրին է:

—Սուէկ ամս օրհնած, հալլրաւորեր տեղ մը կ'երթայիք կոր, ինձի համար բահտթարզ մըլլաք:

—Ախճիկները եղանակ եղան քի սանկ քիչ մը պրտակինք տէր, համի աղային ալ ինատու պանեց ետ վախիթ չունիմ ըստու. Եաքը նշանիկ աղան եկաւ, հայտէ ծեզ Սախրզ Աղամի տանիմ ըստու նէ ալ չէ չիրցի ըսեւ ինչ կ'ըլլայ, եկաղ կիրակի կ'երթանք:

— Զէ՞ օրհնած, ատ ըլլար, շիտակը կ'ուզես նէ, ես ալ կուգամքիչ մը ձեզի հետ կը նստիմ հայտէ հանըմ ամբծիկ գնա մօրդ շաբիսան բեր :

— Ո՞ւյ, տէր հայր, ընասոր կ'ըլլայ ատ պանը :

— Ի՞նչ զարար ունի մայրիկ :

— Սուրբիկ հանըմ, բառու, նշանիկ աղան, ըլլայ նէ սանտալ մը կը բռնենք, հոսուէ ալ շրխընով քիչ մը մէզէ կը շակենք, ծովին վրայ հէմ չալզը մտիկ կ'ընենք, հէմ կապինօն նստելէն աժան կ'ըլլայ :

— Եյ աֆերիմ նշանիկ աղան, Ռւխտս դիք եւ կատարեսջիք կ'ըսէ Սոլոմոն իմաստուն :

— Ես երթամք բախի առնեմ գամ :

— Չուզեր նշանիկ աղան, պինդիկը տահա ատ առտու լեցուց. Պիտոս գուն գնա քանի մը սառտէլայ ստիէ շիշէի մը մէջ ալ քիչ մը եալ քացախ լից. Վարդուհի գուն ալ հինգ տասը շրտու եփի, գիւրը կէս սուճուխ կայ, ան ալ ճարդէ թուղթի մը մէջ պլէ ես ալ քիչ մը թուռչի հանեմ :

— Դրհնած, գիտնայի նէ ես ալ նատքեզին խանու պալըզը կը բերէի, տաք տաքթավան, պատուական մէզէ կ'ըլլայ :

— Տէր պատա իշալլահ ատ ըսածդ օր մը Պատէմ պիսը կ'ընենք :

Վերջապէս ամէն բան զբօսալայրի կողովի մը մէջ զետեղելով, ճամբառ եւան, նշանիկ աղան նախապէս երթալով մակոյի մը վար նեց ու մեր խմբակը՝ սուաջնորդութեամբ Տէր Հօր, մէջը մտնալով, Սաքըզ Աղաճին ծովափին առջեւ խարսխելով կեցաւ :

— Օրհնած, ամէնէն տառջ օվիին պինդիկը ծովը կախենք, ու մէջէին սէլէն ալ ասդին անցուր շարենք շըտկինք քէփ մը ընենք :

— Վույ մայրիկ, ան ինչէնի խալապալըս, սանկ մէյ մը վեր նայէ :

— Յիրաւի ալ վերի բազմաթիւնը սյս տարօրինակ մակոյին մէջի Օրմանողական խնճն առենալով որուն կը նախագահէր յարգոյ տաներէցը, իրաւամբ բոլոր բազմութեան ուշն ու ուրուշը զբաւեց :

— Օրհնած, նշանիկ պէյս, պինդիկը աստին տուր ըսի :

— Տէք աղէկ տէր հայր, աս սիմիմը ճիտին կապեմ որ քովէդ կախեա :

Այս միջոցին օրիորդ Պիտոս թատրանի դիտ ակս մը որ տունէն հետը բերած էր, վերի բազմութիւնը դիտելու համար, տուփին հանելով մինչդեռ կը պատրաստուէր աչքին մօտեցնելու, տէր պատան տեսնելով ըսաւ :

— Ի՞նչ է այդ, քա շի՞ աղջիկ :

— Գիտակ է տէր հայր :

— Իշտէ ատ աղէկ, տուր մէյմը նայիմ աս վէրի մատամներուն մէջը ի՞նչ կայ:

Մեր խոստովանիչը, անխոստովանելի մոռացութեամք որ վերի ամեն ազգէ խուռան բազմութիւնը զինքը կը դիտէ, ինքն ալ գիտակովը զանոնք սկսաւ գիտել, Երկար ատեն իր մանրակրիստ զննութիւնը շարունակելէ յետոյ վերջապէս զիտելէ ու գիտուելէ պահ մը ձանձրանա-

լով, զիտակը մէկ կողմ թողուց ու ափինոջը ըսաւ :

— Եյ Սուրբիկ հանըմ, բախի մը լեցուր նայիմ օրհնած :

— Գիլսուս վրայ տէր հայր . . . հրամակուցէք:

Տէր պատան գաւաթթը առնելով՝ հետեւեալ զոհարանութեան սկսաւ :

«Ամենօրհնեալ Աստուած, ստեղծեաց զնոյ»

«Որ շինեաց զգինին եւ զօղին պոհո»

— Աստուած անփորձ պահեսցէ եւ զսանտալս այս, երեւելի եւ աներեւոյթ փոփորիկներէ պահապանեսցէ:

— Ամէն . . . մէզէ մը շնօս առներ տէր պատա:

«Հացիւ ճաշակեսցուք զլրոզն համեղ».

«Պոկինք լցէք վրան քացախն եւ եղ»

— Նշանիկ աղան, հատ մըն ալ զուն շնօս խմեր :

— Ես արդէն կը խմեմ կոր Սուրբիկ հանըմ, մատամզէներուն ալ մէյմէկ հատ տա՞մ:

— Եյ տուր, ծափին վրայ չդողչիր:

Սուրբիկ հանըմը, տեմնելով որ վշուրին վերջը չսիւտի գոյ, համին աղան կերակուրի կը պէքթէյն » ըսելով նաւամատոյց վերադարձուն եւ առօք փառօք տուն գացին :

\* \*

Պարձեալ քանի մը օս առաջ, Բերա տան մը մէջ, գիրուկ աէր պատա մը մի քանի տիկնանց հետ, շենք գիտեր ինչ ինդրոյ վրայ շանեկան վիճարւանութեան միւնցին, համինք՝ որ Երաւաղեմէն ընծայ բերուած է կ'ըսէր, ձեռքի կատակով մը կը բրթի եւ հատիկները խուցն մէջ ցիրուցան կ'ըլլան. անմիջապէս տիկնայք հատիկները գետնէն թէեւ կը ժողվեն, բայց դժրազդարար հատ մը պակաս էր. ուստի նորէն բնտւտուքի կ'ելնեն. այս անգամ, մեր պատկանելի տէր պատասխան ալ տիկնանց մասնակցիլ ուղելով, ծոելու միջացին, զիտութեանը պատճառաւ փուք մը չկրցաւ զսպել. Ելած դայթակւզելի ճամար, անմիջապէս շոկուելով կը գոչէ:

— Անօգուտ է օրհնածներ, ան մէկ հասը գտնուելիք չունի, խուցին գուրս գլորած է:

— Կը սիակիք տէր հայր, պատասխանեց տիկին մը, քանի որ գետ կիմայ ծայնը առնիք, այս խուցին գուրս ելած չէ:

### Յ. Մ. ՀԱՃԵԱՆ

#### ՍՍ. ՆՍ. ՍՍ. ԲԵԱՆ Վ. Ա. ՐՃԱ. Բ. Ա. Բ.

ԺԹ. ՏԱՐԵԾՐՁԱՆ 1899-1900

Պարժարանիա ԺԹ. տարեշրջանը կը սկսի յառաջիկոյ (18.9) սեպտեմբերին: Եին: Նորեկ աշակերտաց մուտքի քննութիւնները տեղի կ'ունենան օգոստ. 30ին եւ 31ին, իսկ դասերը կանոնաւորապէս կը սկսին սեպտ. 4ին:

Թաշակաւոր աշակերտաց ընդունելութեան պայմաններուն եւ այլ անդեպետիւններուն համար, ծնողք կամ պաշտպանք կրնան այժմէն զիմելի կ. Պոլիս Եղդ. Պատրիարքարանը եւ կամ կարին վարժարանին տեսչութեան:

Յառաջիկայ տարուան համար ձրիավարժ սանուց ընդունելութիւնն արդէն կատարուած ըլլալով, այդ մասին ու եւ է դիմում առանց հետեւանքի պիտի մնայ:

Կնիք տեսչութեան

ՍՍ. ՆՆ. ՍՍ. ԲԵԱՆ Վ. Ա. ՐՃԱ. Բ. Ա. Բ.

## ՍԵՊՈՒՀ ԱՂԱՅԻՆ ԲԱՐԻՈՒԹԻՒՆԸ

—Դեռ ինչպէս պիտի դպչի մեր պատւոյն, ինսան պատ խըրալանմա:

—Գործը ինչ է Սեպուհ տղա, մենք ալ հասկնանք

—Ինչ պիտի ըլլայ, ան Սիսլիլ է ի՞նչ է, Արեւել դազէթ այն տուած մէկ պէնտին մէջ հոդաբարձուներուն, այսինքն մեղի, պատա մարդիկ են, տղէտ են, շուկայէն սրճարանէն ժողվուած են, տահա չեմ գիտեր ինչեր ըսեր է:

—Շատ շիտակ ըսեր է, Սեպուհ աղաս:

—Լայ դո՞ւն ալ մի միւսիւ, շատ շիտակ ըսեր է էտ, նորէն եկուր հաճի աղայիս ըսածին, խելքն ալ մեր ժամանակն էր հարստութիւնն ալ, էսկի կէօրտիյինտէն շաշմա:

—Անոր ըսածն ալ . . .

—Ամա սա լի՞նչէն շիտակ է եղեր, լնծի պէտք է որ ըսես, լցահաթ կ'ուղեմի:

—Սեպուհ աղա, մի բարկունար, քիչ մը խօսի գիտես նէ, ան ալ բարկանալով կը կորսնցնես կոր.դուն որ հաճի աղայիդ ըսածին հետեւելու, ամէն բանի համար, էսկի կէօրտիյին նուտէն շաշմա կ'ըսես եւ աղդին դպրոցը աղայութեանդ ժամանակ դաշտ կատար տուտուին դպրոցին նմանցնելու կ'աշխատիս, պատա մարդ չես տէ ի՞նչ ցին նմանցնելու կ'աշխատիս, պատա մարդ չես տէ ի՞նչ ես :

—Էօնէօ, էօնէօ շարունակէ . . .

—Դուն որ կատար Տուտուին դպրոցէն ետք շուկայ եւ սրճարան՝ միայն տեսած ես. շուկայէն, սրճարանէն ժողվուած տղէտ մը չես տէ, ի՞նչ ես

—Հէօ, խըխ, էօնէօ, էօնէօ, դու, վայ նալէթ էօք-սիւրիւք չգեր որ պատասխանեմ:

—Հազին գեղն ալ հաճի աղայիդ հարցուր

—Հէօ, մէյ մըն ալ ելեր ըսեր է քի, մենք հոգաբարձութիւն ազալըլընը, անձնական շահով կ'ընենք, պուրագ մը պէ՛, աղդին քանի բարան կերեր ենք նէ՛ թող ըսեն:

—Շատ շիտակ ըսեր է, աղդին ստակը դործածել չփանալը, այն ստակէն մաս մը ուտելէ տւելի դատապարտելի է: Հսէք նայիմ, սա Յ. էֆէնտիին ինչո՞ւ առանց պատճառի ճամբայ տրուեցաւ, նա որ 10—15 տարուան լաւ ուսուցիչ մըն էր, լաւ ուսուցիչ մը կ'ըսեմ, որովհետեւ, իրեն աշակերտութիւն ընելու պատիւն ունեցած եւ իր դասերէն բաւական օգտուած եմ. եթէ իր վրայ, ձեր աշքով տեսնուած, թերութիւն մը կար ըսելիք, 10 տարիէ ի վեր ձեր աշքը ո՞ւր էր, պիտի պատասխանեմ: Վարժուհներուն համար միեւնոյն հարցումը : Զեր դպրոցին օգտին համար չաշխատենուդ աւելի զօրաւոր ապացոյց մը . . . Ե. էֆէնտիին ալ ճամբայ տուած էիք, ետքէն չդիտեմ ինչ դարձաւ, նորէն ընդունեցիք վինքը:

—Անիկա անկարող մէկը ըլլալուն պատճառաւ, ճամբայ առուինք:

—Ուրեմն ետքէն ինչո՞ւ ընդունեցիք զինքը:

—Բնդունինք ըսին, ես ալ, թէք աղէկ, ըսի:

—Տեսար, ասոնք անձնական շահով եւ կամ եսամոլութեամբ եղած բաներ չեն տէ ի՞նչ են:

—Էօնէօ, էօնէօ, ըսածդդ շիտակ է, ամա ես գապահաթ չունիմ, միւս աղաները ըրին:

—Նորէն հաճի աղայիդ ըսածը՝ դուն ալ տուանց գատողութեան ընդունեցիր հէ, մեղք չէ՞ մի աղգին զաւակներուն, անխիղճ մարդեր, դուք որ գպրոցը թավալուցի տեղ դնելով վարժապետները դործերնուդ եկածին համեմատ, զարի պէս ձեռքերնուդ մէջ կը դարձնէք, բարկանալու ինչ իրաւունք ունիք, դուք որ յանցաւորներ էք հիմս մեր երեսը անգամ նայելու ամիսալու էք:

—Հէփշիւ, հէփշիւ, նէղլէ եինէ թէփէմուէն ինմէյէ պաշլատը:

—Տահա տա չօք ինէճէք:

Պրուսա

ՊԵՏՐԻ

## ՄԱՐԻՆՈԶ ՏԱԻՏՈՒԻՔՆ ՊՏԱՅՏԸ

Մեծապատիւ Ծաղիկն կաղէթաճի էֆէնտի

Իս ճանչցա՞ր, կէտիի Բաշացի ատլր շանլը Մարինոզ տուտուն չէ՞մ, կիտե՞ս, անցած շարթու պիտի գայիքեղի ամա, զլիուս ինչե՞ր՝ էկաւ, նախուիմ տէ: մտիկ ըրէնօրս կնքահօրը ամուճային փեսին՝ ախազօրը թուանը խալֆային աղջիկը մեզի էկաւ անցածները, աղջիկ կ'ըսեմ նէ տասնը հինգ տարու չհասկնաս, սէքսէննոց է ամա, աշխարհք մտած չէ տէ աղջիկ կըսենք, իլէ Մախըրգեղ պիտի առնի իս, բանայիր նէ էղեր, չիտեմ ինչին այազման կաւ էղեր, ինչ է նէ, էլանք կացինք, պիլր սոյուխ իր տունը շիտակ վեր էլանք, քա սա քէօչէ բէնձիրէս անցիր տէ նատէ ըսաւ, ճամն ալ վեր առ տէ էօփիւ էօփիւ թող փէտ ըսաւ. քա մասիկ, սամի նայիմ քիտարատունին ճիէրը կ'երեւայ կոր, էօմ աս տարատունին խախիսիթիւնը կէտիկ Բաշայինը պատրորմիւ րրաւ, նախլէմնէ արմանքը զարմանքը քեզ կը կօխիէ, ամա ասօր վախիթ չունիմ, թամամ քի էրկու օր բանայիրին քէփս չաթմիչ պիտի ընէի, վայ պաշըմա, ասանել պաներու թալէն ունիմ: մէյ մըն ալ էտիվկս խասպար քի, հարսութ ներովք էրկանը փեսին քրոջը աղջիկը, ելինի Փարու հըվնոցեր է, իլէքի կաս, նալէթ ըլլայ հէմէն ըսի, շալլս թէփէիս քաշելուս պէս, պիլր պաշ, սօլուխս եէնի Գարու ասի, ամա տունը չիտեմ, էյ ի՞նչ ընեմ, շիտակ ժամ էրթամ տէ ժամկոցին հարցնեմը ըսի, քա տուն թալէս նայէ, էրթամ քի ժամկոց լուսարար կը ծեծկըլին կոր, ան անոր կոզ, ան անոր չիտեմ ինչ . . . , պրէ պրէ, պէրէքեաթ վէրսին, ան կիտայար տէրոտէրը, մէյ մըն ալ աղտատան մարդ մը, էկան ալ կոփւը մայնա ըրին, ետքը իմացայ քի, ժամկոցը հաներ են, ամա թաղական աղային մէկը բէք շատ կը մամտայ կոր էղեր քի, հիմա չանթան ո՞րի հետ տուն պիտի զրկէ տէյի, էօմ ալ տունին խրզմէթները ով պիտի ընէ տէյի, ան ճամբայ մըրուզ թալականին հոդը չէ, չիւնքիւ, ան ձեռքը թաշկինակ, եախօտ տօպրակ ունենայ նէ ինքը կը տանի, պազի ալ մէխանաճին աշկերտին հետ կը դրիէ եղեր, քա որո՞ւ հոդ, մէյ մըն ալ նայիմ քի հիւանդին քուրը ժամի է էկեր, արրուկ լիաճ պիտի ընէ, քա քուրը թալական աղային վէյի ինչ է չըսի, հէմէն պիրատ շըմինտիւնը նստելու պատրորմիւ ըսի:

—Եախօտ տօպրակ ունենայ նէ ինքը կը տանի, պազի ալ մէխանաճին աշկերտին հետ կը դրիէ եղեր, էօմ ալ տունին խրզմէթները ով պիտի ընէ տէյի, ան ճամբայ մըրուզ թալականին հոդը չէ, չիւնքիւ, ան ձեռքը թաշկինակ, եախօտ տօպրակ ունենայ նէ ինքը կը տանի, պազի ալ մէխանաճին աշկերտին հետ կը դրիէ եղեր, քա քուրը թալական աղային վէյի ինչ է չըսի, հէմէն պիրատ շըմինտիւնը նստելու պատրորմիւ ըսի:

ՄԱՐԻՆՈԶ ՏՈՒ

ՀՈՒ

## ՍԱՐԵՆ ԶՈՐԵՆ

Շատեր կրնան ամուսնանալ,  
Քիչեր կ'զգան անոր համն ալ :

=

Կ'ուղե՞ս հանդարտ ապրիլ դուն,  
Դաղսնիք մի՛ տար ամենուն :

=

Շատեր կ'ըլլան միշտ զինով  
Բայց քիչերը սուզ զինով :

=

Կինը գերին չէր եղին  
Երբ չունենար նախանձ սին :

=

Անէծք կարգան օրերուդ  
Եթէ չունիս սէր եւ դութ :

=

Կինը գժգոհ իր կեանքէն  
Երբ չի չոյես, կընէ քէն :

=

Կինը աչքով միշտ կորսայ  
Ու լեզուովը կ'ատէ սաւ :

=

Մարդ թէ ուղէ տռնել կին  
Երբ յարմարի չունի զին :

=

Աչքը սրտին հայելին  
Ուր շատ դէմքեր կը հալին :

=

Այսօր համեստ կեանք մը ունիս  
Վազը մուրաս կը տատիս :

=

Լու է մնալ ամուրի  
Քան ամուսին ու գերի:

=

Կինը մարդուն սատանայ  
Միշտ համրոյը ստանոյ:

Վ. Փ.

~~~~~

## ՄԻ ԶԱՐՄԱՆԱՐ ԵՐԲ ԸՍԵՄ

Թէ Արժանապատիս մը փողոցի մը մէջ կայնած,  
Հանցեալ շաբթու, բերանը խաղողի ստիւմ մը թիւելու  
կ'աշխատէր :

—Թէ հանէնքեռնէնէն Մագրիգիւզի երաժիշտ դա-  
ստուխին բերնին համ առւած չըլլալուն համար, նորէն  
Աստուծոյ բէշին տակ մտնելու որոշում տուած է :

—Թէ Մագրիգիւզի եկեղեցւոյն մէջ կատարուած  
պասկի մը արարողութիւնը ույիտ ընելու նպատակաւ,  
նոյն թաղի բնակչաց զրեթէ 60 % եկեղեցին խռնուած  
էր, որոնցմէ շատեր՝ կնքահայրին անարդարից խօսքե-  
րովը պատուասիցուեցան :

—Թէ Պալքքլը գերեզմանատան շուրջը որմափա-  
կելու խնդիրը, դեռ մասնաւոր օֆոր էուշին մը մէջ ծե-  
ծուելու վրայ է :

—Թէ անցեալ շաբթու Մագրիգիւզի հրդեհին վայրը  
փութացող՝ համայնագէտի հովերով ռւուցիցիկ եւ ոչի-  
ւէնէի թեւերով թուուցիկ պարոն մը՝ ի տես հրկիզելոց  
աղեկառուր թշուառութեան, մէկ քանի . . . ուհիներու  
հետ առանձնացեալ հոս հոն բարձրաձայն քահօտհներ  
կ'արձակէր :

—Թէ Մագրիգիւզի թաղական աղաները եկեղեց-  
ւոյն դռան խարխուլ վականքին տեղ զօրաւոր մը զը-  
նելու համար, կ'ըսուի թէ ի մօտոյ հանգանակութեան  
մը պիտի ձեռնարկեն ի պահպանութիւն եկեղեցական  
գոյից, ուրիշ արդէն անցեալ շաբթու 50 ոսկոյ արժողու-  
թեամբ արձաթեայ անօթներ համբարձած են :

—Թէ ամէն երկար մազ կրող եւ աբիսոն եմ ը-  
նողներու գանկին մէջ ուղեղի տեղ խօզալախ կը գըտ-  
նուի :

—Թէ այս կամ այն թեթեւսօլիկին հետ «պաշտել»  
խանարհող ուհիներ վերջ ի վերջոյ . . . տունը կը մնան :

—Թէ հարսանեկան հանգէսի մը ներկայ գտնուեռ  
լու համար, գերձակէն ուկանէնէն վարձող թեթեւամիտո-  
ներ կը գտնուին :

—Թէ Մագրիգիւզի բանայէը ոլքարկացող նազե-  
լափայլ օրիորդներէն կամիթ ուտողներ եղած են :

Լ. Ա. Փ.

~~~~~

## «ԾԱՐԵՆ»Ի ԳՐՈՂՆԵՐՈՒՆ

Վայ գրչիդ տակ իշնողին  
Կը հարուածես նայողին  
Հետապնդէ յաւիտեան  
Դրամարդդ Տիշէկեան :

Ընթերցողաց սիրատուն.  
Գրցով մետով դու հասուն.  
Գրքէ, ինք չեն տար նազար  
Բանասեղծըդդ դու Հազար:

Հոս տուողի «Ծաղիկ»ին.  
Քննադասէ այր ու կին.  
Քուիի խօսիի դու աղրիր.  
Զուարձարանըդ վէկ Փիւր :

Ան ինինասիս յու դէմիիդ  
Ո՞վ յը հաւեիր՝ գրուածիիդ.  
Խայթէ յուկին մէն մի տող.  
Թաղից յեհեա դու Դիտոդ :

ԵՍՏԱՄ

~~~~~

## ՆԱՍՐԱՐ

Ազան կեսարացի մը՝ որ Պոլսոյ մէջ ամուսնացած էր, առջի օրը Սիրքէճին կառախումբով չենք գիտեր ուր կ'երթար. գտնուած վակօնին մէջ մէկ քանի բարեգամներ ալ կային. Մեր ազահ բարեկամը, պատրաստ սիկառի բաքէթ մը բանալով, հատ մը առնելէ յետոյ, քովը նստող բարեկամին հրամցուց :

— Ենորհակալ եմ, ըստ սա, չեմ ծխեր:

Այն ատեն ձախ կողմը նատողին երկարեց տուփու:

— Ներեցէք, շեմ գործածեր:

Բաքէթը գոցելով երբ կը պատրաստուէր դրպանը դնել կինը ցած ձայնով ըստաւ:

— Դիմացի նստող պարոնին ալ չե՞ս հրամցներ:

— Լոէ, ըստ նոյնակա ցած ձայնով, գիտեմ որ ան կը ծխէ:

\* \* \*

Երկու գեղանի տիկնայք, Բերա Բթի շանի պարտէպին մէջ, հետեւեալ խօսակցութիւնը կ'ընէին:

— Դիտե՞ս սիրելիդ իմ, մատամ Ֆիլօմէն ինքզինքին համար քանի՞ տարեկան եմ կ'ըսէր առջի օրը, 35 տարեկան հազիւ կայ եղերեւ ոչ ամիս մը աւելի ի՞նչ կ'ըսէս այս յանդգնութեան . . .

— Ինչ ըսեմ, թերեւս շիտակ ալ է ըսածը . . . եթէ ծնելէն տասնեւհինդ տարի ետքը աշխարհ եկած է:

\* \* \*

Մեծն Նաբոլէոն երբ գեռ թնդանօթաձիգ սպայ մըն էր, օր մը Բրուսիացի տեղակալ մը անոր ըստաւ:

— Իմ հայրենակիցներս փառք վաստկելու համար կը պատերազմին, մինչդեռ գաղղլացիք ստակ վաստկելու համար միայն կը պատերազմին:

— Էս ինչ ընենք, պատասխանեց Պոնակարի, աշխարհի ընթացքն այս է, ամէն մարդ չունեցածը ձեռք անցնելու հաստար կը պատերազմին:

\* \* \*

Հոչակաւոր նկարչին մէկը, աշկերտներէն միոյն նըկարել սկսած մէկ պատկերին չհաւնելով ըստաւ:

— Եիտակն ըսելով, բարեկամս, այդ սկսածդ կարծես էլ մը գծագրած է . . .

— Ոչ, պարոն . . .

— Այո, էշու մը գործ:

— Եւ վրձինը առնելով աշկերտին ձեռքէն, սկսաւ պատկերը սրբագրել . . .

— Տես հիմայ, գոչեց այսպէս առիւծի պէս գործելու է, ի՞նչ կ'ըսես ասոր:

Աշակերտը կմկմալով:

— Կ'ըսեմ թէ . . .

— Ի՞նչ, ըսէ տեսնամ . . .

— Կ'ըսեմ թէ վարպետ, գուք առիւծի մը պէս կը գործէք, ես ալ էշու մը պէս որմէ կը հստեւի թէ եր-

գործէք ալ անասուններու պէս կը գործէնք:

Յ. Մ. ՀԱՃԵԱՆ

## ՆԱՐԻԵՐ ՊՐՈԽՍԱՅԻՆ

— Քեզի համար պատրաստարան է կ'ըսեն, ըսէ նայիմ կինը ի՞նչ է:

— Օլթա մըն է:

— Ե եէմ չունի՞ մի:

— Հասկա, աչքերը:

— Հայ սատանորդի, է մարդը ի՞նչ է :

— Հիմա այնպիսի հարցում մը ըրիր որ, վերի հարցման հետ համեմատութիւն մը գոյացնելու համար, մարդնալ ձուկ մըն է պիտի պատասխանեմ:

— Հա, հա, հա, գործը թավային եւ կրակին մնաց:

— Թավան ալ տարփանքն է որ կրակը իր մէջ կը պարունակէ:

\* \* \*

— Եֆէնտի կ'աղաչեմ սա քառսուննոցը առէք տէ, 50նոց մը տուէք :

— Այ օղու անոր քիուարձա ինծի ողկէ 10 բարատուր կ'ըսեն:

\* \* \*

— Փաստաբան էֆէնտի, նախատո՞ղը կ'ամբաստանուի չէ թէ նախատուողը:

— Նախատողն ալ նախատուողն ալ :

— Այդ ինչ անխելք պատասխան է:

— Փաստաբանները, խել ցիխ՝ խելացի, ապուշին ալ անխելք պատասխան կուտան :

\* \* \*

— Պարոն Յեսու, սա գացողը կը ճանչնա՞ս:

— Այո՛ ինչպէս չէ, նոր հոգ աբարձուներէն է:

— Ամիսատա ըրիր հա, մարդուն վրայ հոգաբարձուի հալ չկայ պէտ օղուր:

— Դուն անոր արտաքին հալին նայելով մի դատեր, գործի վրայ տեսնաս նէ կը հասկնաս, աթէչի պէս մարդէ, աթէչի:

\* \* \*

— Պարոն Մատթէոս, ճուրճինայի շարդի մը ելեր է նէ լսեցի՞ր:

— Ոչ, հոգ աբարձու աղաներէն ոմանց ճուրճինային ուրիշ ճուրճինա լսելու ժամանակ կ'ունենա՞նք կոր մի եռու:

\* \* \*

— Պարոն Սեպուհ, կ'ուզէի ձեզ հարցնել թէ, վարժարանիս ուսուցիչներէն . . . էֆէնտին, իրեն յանձնուած պաշտօնին կարո՞ղ մէկն է:

— Հոգ աբարձուներուն հարցուր, անոնք աւելի լաւ գիտեն:

Պ.

# ԱԶԳԱՅԻՆ

օւսուստու

## ԿԻԼԻԿԻՈՑ

ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ՀԱՅՈՒԹԻՒՆԸ

Երուսաղէմի Պատրիարք Տ. Յարսւթիւն Արքեպիսկոպոս գրած է Ս. Պատրիարք Հօր թէ Խապայեան Տ. Սահակ եպիսկոպոս է երթալ Աստանա, Կիլիկիոյ կաթողիկոսական ընտրութեան ձեռնարկերու համար, ըստ որոշման Կեդր. Խառն ժողովոյ:

Տ. Յարսւթիւն Ս. Պատրիարք յայտնած է թէ Խապայեան Սրբազն հարկ եղած յանձնարարագրերուն կ'սպասէ ճամբայ ելլալու համար:

—Նպաստից Յանձնաժողովը իր երեքարթի օրուան նիստին մէջ որոշեց երկու հրահանդ զըրկել գաւառաց որբանոցներու և Ազգ. Պատրիարքարանէ նպաստաւորեալ վարժարաններու Այս հըրահանդներէն առաջնորդ կը տրամադրէ որբանոցներն ու վարժարանները կազմական կանոնադրի և ուսմանց ծրագրի համաձայն կազմակերպելու եւ երկրորդը՝ նպաստաւորեալ վարժարաններու համար կազմուած հոգաբարձութիւններու պաշտօնը կը գծէ, որոնք ուղղակի Պատրիարքարանի հետ պիտի բանակցին, իրենց նիստերը գումարելով վիճակին Առաջնորդին նախագահութեամբ Յանձնաժողովը նոյնպէս որոշեց նոյն վարժարաններու մէջ դործածուելիք գառադրքերը, որոնք պիտի գնուին նուազուրդուիլ:

## “ՅԱՂԻԿԻ ՀԵՌԱԳԻԲՆԵՐԸ”

ՄԱԳԻՖԻԳԻՎ, 12 Օգոստ.—Վարժ. հոգաբարձութիւնը ընդունեց մանչ աղջիկին առաջարկը՝ քննութիւնք գոնսիակ պիտի ըլլան եւ պիտի չհրաւիրուին ծընողներն ու հրաժարեալ թաղականները եւն.:

ՆՈՅՆ.—Արեւը կէս խաւարած է կամ—ժողովրդեան լեզով—բռնուած է այն աեսչէն, որ յաջողած է կարմիր տյուն ալ խայտառակել, դռնփակ նիստը ընել տալով հոգաբարձութեան մէկ մասէն գաղտնի:

ՆՈՅՆ.—Եւագլիքիւղէն հետագած են սեխավաճառներուն թէ՝ տեղւոյն արտերը մեծ մասամբ ծուռիկ մուռիկ սեխեր արտազրեցին անձրեւներու նուազութենչն եւ ուլու եղան:

Հետեւապէս մանչաղջիկեան գալրոցն ու սեխերու արտերը այս ատրի միեւնոյն արդիւնքը ունեցան:

ԳՈՒՄ-ԴԱԲՈՒՅ ԴՈՒՐԾ, 10 Օգոստ.—Պօղոսեան եւ Վառվարեան վարժարանին՝ ամէնուն ինքնինքը տեսուչ կլեցնող, երածիչտ վարժարեալ տակաւին կը մնայ պաշտօնի վրայ: Անիդն առդին անանկ կը հասկցնէ թէ աղ-

գին շրջանաւարտներ տուած է, որոնցմէ մէկ երկու պըզատիկ ծովի խոյեներու մէջ խայէլսի խալաֆաթի մասնագիտութեան կը հետեւին մէկ երկուքն ալ չէլէք չօմաքէ մասնագիտութիւնը սորված են, իսկ մէկն ալ լէնկ խաղալուն մէջ առաջին հանդիսացած է:

ՍԿԻՒՑՈՒ, 13 Օգոստ.—Զիվուկիի Տաքէս աղան հանդիսաւրապէս յայտարարեց թէ իր ծախած օդին նէ-քրէւէն չէ այլ նէ-քրէւէն:

ԵԿՆԻ-ԳԱՅԻ, 3 Օգոստ.—Կէտիկ-Փաշայի մանկապարտէզը հոս փոխադրուեցաւ:

ՍԿԻՒՑՈՒ, 13 Օգոստ.—Ա. Խաչ վարժարանի հոգարարձութիւնը այսօր պիտի ներկայանայ Ուսումն. Խորհրդոյ, բացայութիւն տալու համար թէ ինչու վարժարանը երկու տարիի ի վեր շրջանաւարտ չէ յաջողած ներկայացնել Քնիչ Յանձնաժողովին:

Կը լսենք թէ հոգարարձութիւնը երէկ գիշեր միւշեւ լոյս այս խնդրոյն վրայ խորհրդակցելով, վերջապէս որոշեր է յայտարարել թէ, ինք մէկ տարի է որ պաշտօնի կոչուած է, հետեւապէս երեք չորս տարի վերջը միայն պիտի կրնայ շրջանաւարտի խնդրոյ տաթիւ եղած հարցումներուն գոհացուցիչ պատասխան տալ:

## ԲԱԳԻՐԱՏՈՒՆԻ ՎԱՐԺԱՐԱՐՄԱՆԻ

ԲԱՆԿԱԸՆԻ

ԵՐԿՐՈՒԹՅԱՆ

1. ԱՌԵՒՑ. Վարժարանի մէջ աշակերտք կ'ուսանին խաճառականութիւն, գործնական ուսմունք, գիտութիւն եւ լեզու:

2. ԱՌԵՍՏԱՆՈՅՑ 15—20 տարեկան տղաք, մէկ տարուան մէջ, կ'ուսանին կահագործութիւն. ատաղձագործութիւն:

3. ԼԵԶՈՒԱԳԻՑԱՆՈՅՑ վարժարանին մէջ աշակերտունիք կ'ուսանին լեզու, կենսական ուսմունք. գիտութիւն եւ ծեռագործ:

4. ԱՌԵՒՑՍՈՅՑ ճրի կ'ընդունութիւն նախակրթական ուսմունք ձեռք բերած օրիորդներ, որոնք պիտի ուսանին կար, ծեւ, գլանորկ կապել, գորգ շինել եւն. (Քիչ շատ աշխատիլ կրցողներուն օրական կամ ամսական կը տրամադրէն կողմէ):

5. Կի. ԱՌԵՍՏԱՆՈՅՑ վարժարանը գրագրութեան եւ վաճառականութեան հետեւողներ, 2 ամայ մէջ, (Կիրակիի օրեր 3 ժամ զբազմամբ) կ'ուսանին, վաճառագիտելիք, տոմարալի. եւ հաշուագիտութիւն:

Մանցոց վարժարանին մէջ այս տարի աւանդելի լեզուներն են, հայ. օսմ. ֆրանս. գերմ. եւ անդիերէն:

Աղջիկներն ալ հետզհետէ պիտի սորվին այս լեզուները:

Սոյն վարժարանաց վերաբացումը եղաւ օգոստ. Հինգ Գաւառացի գիշերօթիկ ուսանողները ամենէն ուշաբնտ. կին հասած ըլլալու ևն վարժարան:

Ասկէ աւելի տեղեկութիւն ստանալ վարժարանի համար գիմնի Առեւար. Վարժ. Բանկալթի Բնատիէ փողոց:

Հիմնադիր-Տնօրէն

ՅԱԳԻՐԱՏՈՒՆԻ



# Է Ք Ի Թ Ա Պ Լ

(ՄԻԱՅԵԱԼ ՆԱՀԱՆԴԱՑ)

**ԱՇԽԱՐՀԻՍ ԱՄԷՆԵՆ ՀԱՐՈՒՄ ԵՒ ԱՄԷՆԵՆ ՀԶՕՐ  
Կեանքի Ապահովագրական ՀԱԿԵՐՈՐԺԻՇՆԻ**

ԵՐՍ.ՇԽԱ.Ի.ՈՐՈՒԹԵԱՆ. ԳՐԸ.ՄՅ.ԳԼՈՒԽ. } **ՄԵԿ ՄԻԼԻՍ.Ռ 339 միլիոն ֆրանք**

1898/ն ԷՔԻԹԱՊԼ՝ իր ապահովագրեալներուն բաժնած է աւելի քան

45<sup>3/4</sup> ՄԻԼԻՍ. Գրանք շահաբաժն

(Այսինքն նոյն պարույն մէջ չը չը առանձին ՄԻԱՅԵԱՆ. 17 ընկերութեանց բանակ շահերու համարական գրեյտ հրեշտ հրկիւն:)

Աշխարհիս մէջ գտնուող ո՛չ մէկ ընկերութիւն

ԷՔԻԹԱՊԼ.ի չափ գործառնութիւն ունի

ԷՔԻԹԱՊԼ.ի չափ պահեստի գումար ունի

ԷՔԻԹԱՊԼ.ի չափ շահաբաժն կը վճարէ

Հետեւաբար ոչ մէկ ընկերութիւն կրնայ աւելի Ս.Ժ.Ս. և աւելի ՇԱՀԱԻՔ ընծայել կեանքի ապահովագրութիւնը որքոն Է.Ք.Ի.Թ.Ա.Պ.Լ.:

ԼՆԿԵՐՈՒԹԵԱՆ ՍԵՎ.Ա.ՆԱ.Ի.ՈՒ.Ք

Լուսոն, Անգղիոյ Պանքա  
Բարիզ եւ Կ. Պոլիս, Գրետի Լիոնէ

ՆԵՐԿԱՅԱ.ՑՈՒ.ՑԻ.Հ ԹՈՒՐՔԻԱՅ

Գ.Ա.Ռ.Ն.Ի.Կ Ա.Ա.Ա.Ց.Ա.Ց.Ա.Ր

Կ. Պոլիս, Պահճէ Դարու, Անանիատի խան

[Հաստատեալ յամին 1852]

**ՏՔ. Ա. ԽԱ.ՉԱ.ՏՈՒԻ ԵԱՆ ԵՒ ՈՐԴԻ  
ԱՄԵՐԻԿԵԱՆ-ԱՏԱՄՆԱԲՈՅՃ**

Թիւ 396, Մեծ-Փողոց Բերա

(Եանիի Գարեջրատան վրայի յարկը • Ֆիշդ Զըպուգ-  
ճեանց դէմ)

Կատարելագործեալ գործիքներու միջոցաւ ամենա-  
ասատիկ ցաւած ակուաներն մէկ անգամէն կը լեցուին,  
ցաւով դիմելու եւ բուժուած վերադառնալու պայ-  
մանաւ:

Նորանար եղանակաւ, նսւրը, ճաշակաւոր նև զի-  
մացկուն արհեստական ակուաներ կամ առաջանական նոր  
եւ նման բնականի, դէմքի ծեւած առաջանական տա-  
րիքի, ճամողութիւն, եւ ազատ առաջանական եւ-  
րաշխաւորեալ:

Բերնի հիւանդութիւնք կատարեալ ու իրավուածին,  
ինչպէս նաև թմրեցուցիչ գեղերու ու առաջանականարե-  
լագործեալ աքցաններու միջոցաւ առաջ բայց առամ-  
նահանութիւն:

Յ. Գ. Զմեռները կիրակի օր (առաջ առաջ առաջ առ),  
ինչպէս նաև ամէն օր, մինչեւ (առ գիշեր) հիւանն  
կը ընդունին բնայի գործատեղին:

Բաժանորդագրութիւն [կանխիկ]

Պոլիս և Գաւառներ Տրկն. 50, Վեցմա 25, Եռմա 15 զշ.  
Օտար Կրկիններ » 12, » 6, » 3 ֆր  
Դրամի տեղ բօսթայի բուլ ալ կ'ընդունուի Գաւառներէն:  
Բղթատարի ծախսքը մեր վրայ է:

Պ. Պ Ա Լ Է Ն Ց

Գ. Ի Վ Ա Տ Ա Ր Ա Կ Ի Հ  
ԵՐԵՄԱՅՈՒՐԴԱՅ ԵՒ ՄԱՆՉ Ճ.Ա.Յ.Յ

ԶԳԱՍ.Ա.Ա.Ի.ԹԵԱ.Ն Վ.Ր.Յ.Յ

(Գ. Ի Զ Ո Ւ Ի Թ Ի Ի Ն)

Թարգ. Գերմանիերէնէ

Հայրե՞ր, մայրե՞ր, վութացէք կարդալ այս  
գը.քոյկը, եթէ կը սիրէք ձեր զաւակաց առողջու-  
թիւնը, եթէ կ'ողէք որ ձեր չնորհիւ զերծ մնան  
անոնք պատանեկան կեանքի մէջ բոյն դնող վաս  
ունակութենէն:

Դաստիարակնե՞ր, խնամականնե՞ր, վութացէք կարդալ  
կարդալ այս գը.քոյկը զի ձեր բարեբար խրատներով  
ձեր սաներուն օդտակար ըլլալու բարեբաղդու-  
թիւնը կունենաք:

Զափահաններ, դուք ալ վութացէք օդտուիլ  
առիթէն՝ ձեզի համար ալ օդտակար հրահանդներ  
պիտի դանիք հոն:

Կը ծախուի բորբ զրավաճառաց քով և կա-  
մուրչին զրուխը ջրավաճառ Շտեփան աղայի կը-  
պակը: Դին 2 զրշ:

Արտօնատէր Ա. ՌԱ.ԲԱ.ՑԵԱՆ  
ՏՊԱ.Գ.ՐՈՒԻ.ԹԻ.Ի.Ն Կ. ՊԻ.Պ.Ի.Թ.Ե.Ա.Ն

Զիւմափիւլիւ խան միջնայարկ Թիւ 18